

Ու կ'ելլէի ես այդ կարմիր ճամբայէն ...
Հոն ոչ սիւք կար, և ոչ խոս.
Թիթեռնիկներն այնտեղ ինկած դիպուածով
Կը փախչէին հեւհեւկոտ:

Արեւն էր լուկ, իմ ուղիկիցս արեւն էր՝
Որ մրխած գուռին հըրաբոց
Աւազին մէջ՝ կը խըմէր հոնը, ու հազար
Պատիճներովն ոսկեզօծ՝

Կը ճաթեցնէր պապաժները՝ տնելով
Անոնց ծածկած տաճարձեռամբ:
... Ու կ'ելլէի ես այդ կարմիր ճամբայէն՝
Շուքս յետ թողած, — միակ ամպ: —

Կեցայ յանկարծ, ու արեւն հետը կեցաւ
Խարըսիրուած գրիտին վրայ ...
Վերէն, խրամատ փայտէ մը դուրս սըլացիկ՝
Վար կու գար Օձ մը հըսկայ:

Այլք այլք օղակներովն իր ճապուկ
Դահանակի և լախի,
Եւ շըչելով՝ իբրեւ եղէգ մ'հողմակոծ՝
Ան կ'իջնէր, ես կ'ելլայի:

Տեսանք զիրար — կեցանք — զիրար չափեցինք ...
Իր բոլոր զէնքը անի
Բերանին մէջ հաւաքեց, ես՝ աչքերուս,
Ես դեռ անզէն պատանի:

Ոստում մ'ըբաւ նայուածքներուս ուղղութեամբ՝
Զերդ չանթը դէպ լընտոսկին՝
Որուն վախճանն հորն է մարուր և նուանող ...
Ոստում մ'ըբաւ մուզգին,

Ու փաթթելով ինքզինք մատղաչ իրանիս՝
Իբրեւ բաղդ վարդանայի,
Կուրծքը կուրծքիս զըբաւ, ուղղեց շըթններուս
Կոր գըլուխն իր լիաթոյն:

Ես պարուրուած ոլորտներուն մէջ իր ցուրտ
Մահուան դողով դողացի.
Մինչդեռ աչքերս իր աչքերուն խըմցուցին
Թովչանքն հոգույս մըտացի:

Դըրին անոնց բոցերուն մէջ դեղնորակ
Իմաստութիւնը մարդուն,
Ըղեղին լոյսն՝ որ քընացուց կամ սանձեց
Բընազդը ննգ կենդանւոյն:

Խայթն ամփոփեց. — ու ես կենարի, մահուան մէջ,
Կենարի, մահուան արցունքով
Արատսուցի. — ան բերանն իր բացած լայն
Կըզակիս տակ, անվըրդով,

Խըմեց շիթ շիթ կաթող արցունքն այտերէս,
Քարմեց բիբերըս բերբի,
Եւ մարեց մէջն ամբողջ արեւն ամառուան,
Օձն այդ ծարաւ արտօսրի:

Յետոյ շըչաց ու նոր օղակ մ'ընելով
Շուրջը վիզիս՝ գայն սեղմեց.
Մինչ պոյն իր, նոր քաղցով, ետեւը ճօճուն՝
Կը շախշախէր քար մը մեծ:

Քընթընոնցներն ամփոփուելով իրար մէջ՝
Կոկորդըս պինդ պըրկեցին,
Ու ես վայրկեան մ'ըզգացի մէջըս փակուած
Զորս ճամբաները կենարիս:

Եւ ունչերէս ու աչքերէս բըրեցաւ
Արիւնքս դուրս սրտուան,
Եւ ըզգացին կարծես շըթնուրքս դողողձ
Սըրտիս ամբողջ շըբմութիւնն:

Իսկ ան յեցած կըզակն ուղիղ կըզակիս՝
Ըմպեց արիւնն անդեղեայ,
Մէն մի կըլլուած շիթ որ կ'իջնէր՝ կ'ըզգայի
Իր մարմնոյն մէջ, մարմնոյս վրայ:

Ինչպէս շողերը արեւուն կը սուզին
Հին շրճորներուն մէջ ցամաքած՝
Այնպէս կարծես երակներս իմ քամուեցան
Որկորէն վար թըրելպամած:

Կըշտացած էր — Վիզէս, մէջքէս, ծունկերէս
Լուծեց օղերն յամրաբար,
Միշտ յիշատակն իր օձ-ձեկին թողնելով
Շուրջն իրանիս դակահար:

Կըշտացած էր իմ արիւնով, արցունքով ...
Այ, գեղը Ոճիր կենդանի,
Արփոյն ներհակ, միշտ այդ կարմիր ճամբայէն՝
Ան կ'իջնէր, ես կ'ելլայի...

ԳԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԾԱՆ



ԼԵՌՈՒՐՏԻ

ՊԱՆԻԷԼ ԲՐՈՋՍ ՀԱՐՍՆԻՔԻՆ

Հայրենական բոյնին լուսիւնը թողած
Եւ երկստիկ ցընորթներն
Եւ հընաւանդ պատրանքը՝ սուրբ երկնային,
Որ գեղեցիկ կը յարգարէ աչքերուդ
Այս ծովափունցն ամայի.
Ճակատագիրն արդ որ ըզբօց կը քաշէ
Կեանքի փուռոյն ու ժընթիրն մէջ, քոր էմ,
Ճանչըի՛ր անարգ զարբ զոր մեզ սանձանեց
Երկինքն անգութ, զի վըշտալի ու դըմբէ
Օրերու մէջ անլըջընես պիտի դուն
Թըշուտական սոճմ մը թըշուտա իտալիոյ
Օրինակներ ուժեղ հոգս արեւնիդ
Ճակատագիրը խուժաղուծ չի շընչեր
Առաքինի մարդուն սիւքն անուշակ,
Զ'ընգզգե՛ր մեղէ կուրծքն ալ հօգի սեռն և սերոս:
Պիտ՝ ունենա թըշուտա կամ վատ որդիներ.
Դուն թըշուտաներն ըտորէ: Անգունդ ահագին
Փորեց վատթար սովորոյթ
Բախտին միջն. և քաշուքեան: Ո՛հ, շատ ուշ
Եւ իրիկուան դէժ մարդկային իբրուն
Կը ստանայ ան որ կը ծնի

Այսօր շարժում և զգացում,
 Երկնքին և՛ գն անոր. իսկ դուն կուրծքիդ մէջ
 Տըւէ՛ ամէն բանէ վեր այս փոյթն ու խնամ
 Որ որդինդ շահին բախտին սիրելի,
 Ոչ աւ անարգ վախի, յուսա խաղալիկ .
 Որուն համար պապապիկն երջանիկ
 Պիտ' յորջորջուի, զի (գարշիլի սովորոյթ
 Պըզդրդ և կեդծ ցեղերուն)
 Կ'անգոսնենք ողջ լատաթիւնն
 Ու երբ մեռնի կը զոյնն ց :

Կի՛նէ՛ր, ձեռն քեզ բան չէ
 Որ կը յուսայ հայրենիքն .
 Ու մարդկային ցեղին Քաստուն, ածաթի՛ն
 Համար անշուշտ չէ որ ձեզի սըրունցաւ
 Ձեր բէքերուն նըշուլնեորոն անուշակ
 Հուրը և սուրը նուսճել :

Ձգօնն ու արին ձեր հանոյթին համեմատ
 կը մըտածն կը զործն .
 Եւ ինչ որ օրն աստուածային իր կառցով
 Կ'ընդզրկէ՛՛ ձեզ կը խնամուի, ո՛վ կի՛նէ՛ր,
 Զնէ՛ համար կը պահանջն մեր գարուն :
 Որսնձն զո՛ւք սուրբ բոցն սոոյջ հասակին
 Կը մարէք ձեր ձեռքով, ձեզմով մեր բնութիւնն
 Է սկարացած, շարիշարուած,
 Թըմբած մըտքերն ու բողոճանքներն անարժան,
 Ու ջղէ, մըսէ զուրկ ընդարոյան արութիւն
 Ձե՛ր յանցանքն'ըն են արդօք :

Խըժան է սէրը վեհապան զործորո՛ւ՝
 Գնահատողին համար, ու գեղէ է շընչող
 Վե՛հ և ազնիւ իրգներու : Ծո՛ւմ է սէրէ
 Հողին անսօ որուն կուրծքին մէջ սիրան իր
 Ձի ցընծար երբ կ'իջնեն կո՛ւրբը կըռուի .
 Եւ Ոլիմբոս կը գուճարէ երբ ամպերն,
 Ու կը ձեռէ մըրբկին մըռունչը լեռներն :
 Ո՛վ հարսներ, ո՛վ փորթիկ կոյսեր, թող ձեր մէջ՝
 Ան որ վտանգէ կը խորշի
 Եւ ան որ է՛ իր հայրենիացն անարժան,
 Եւ որ իրգներն իր և զընծած տնէլանքներն
 Ըստորին տեղ մը զըրա՛ւ՝
 Ձեր մէջ շարժե՛ անպութիւն, անարգանց .
 Եթէ՛ կընոջ սըրտին մէջ սէր վառեցաւ
 Մարդո՛ց համար և ոչ մարդոց իրասիրտ :

Մայրեր, թող ծանրը թըւէ
 Ձեզի կոչուի վատ որդւոց մայր, թող վարժի
 Սերունդը ձեր տանիկ արցունքն ու վեղտերն
 Առաջինի արութեան,
 Եւ ինչ որ դարս ածաբուլի կը յարգէ
 Ու կը պատուէ, դատաարարէ՛, անարգէ .
 Թող զարգանայ հայրենեաց
 Համար, թող վե՛հ արարուածներն, ու թէ՛ ի՛նչ
 Կը պարտի ի՛ր նախնեաց երկերս այս՝ սորվի՛ .
 Ինչպէ՛ս որ յոյն անուան համար կ'անէին
 Յիշատակաց, համբուին մէջ հիւսու՛րց
 Դի՛ցազներուն՝ ը՛վ պարտալէ գակըներն .
 Մի՛նչեւ որ հարսը զեռասի կը կապէր
 Հաւատարբի՛ մտըը մէջքին սիրական,

Ու յետոյ մերկ և անկենդան մարմնոյն վրայ
 Կը սըգնէր սեւ զանգուրներն,
 Երբ անկապուտ վաճանքի վրայ կը դառնար :
 Վի՛րվենեւ, քո՛ քընթողչ այտերը կը զըզուէր
 Իր երկնային մատերով
 Գեղեցիկութիւնն ամենագոր, ու քո՛ սեզ
 Խոթեանքն կը աշխարհի խօշ տէրն Հոռոմայ :
 Էի՛ր էի՛ր լըջնաղագից, և էի՛ր
 Այն հասակին մէջ որ հրատեր կը կարգայ
 Երազներու անուշակ,
 Երբ հայրենի սուրբ բիրտ
 Զինամթոյր կուրծքը պատեց,
 Ու Դիտից իջար կամակար :
 Կ'ըսէր նէ . « Թո՛ղ պատուաթիւն
 Թատանցնէ ու լուծէ
 Անդամներս, ո՛վ հայր, պատրաստուի՛ թող զամբանն
 Ինձ՝ ցան թէ զի՛ս ընդօրէն
 Բըռնաւորին եղեռնատար անկողինն .
 Ու եթէ Հրո՛մ պիտի ստանայ արիւնէս
 Կեանք, կըրով, օ՛ն, մեռցո՛ւք զիս » :

Ո՛վ վեհօգէ օրիորդ,
 Թէ՛պէտ արփին գեղեցկագոյն կը փայլէր
 Քու օրով ցան թէ այսօր,
 Բայց ըսփոփուած է զամբարանն այն ու գոհ,
 Ձրբ կը պատուէ արցունքով
 Բազրթիկ երկիրն հայրենի :
 Անա լըջնաղ մարմնոյդ շուրջ
 Երբ զայրութիւն կը վառի ճեռն Հոռոմուհեան .
 Անա մազեր կ'աղաչեղէ բըռնաւորն
 Փոշիին մէջ . կուրծքերն ա՛նա մտացկուտ
 Կը հըրդուէ պատուաթիւնն, ու նըկուտ
 Երկրին մէջ Մարտը Լատին
 Բաշարար ոսգով կը կարգէ
 Մութ բեւեռն միջին հրակէզ սահմաններն :
 Այսպէս ուրի՛շ անգամ մ'ալ կեանք կը շընչէ
 Հակառակէրը կընո՛ւ՝ ծանր հանըջասի
 Մէջ խորատոյգ յաւէժականն Հըռոմայ :

Թրգմ. Հ. Ա. ՂԱԿԻԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

Ն Ո Ր Հ Բ Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն Թ

ՀՈԳԾԻԱՐՔԻ ԵՒ ՅՈՅՄԻ ԱՋԻՐ, գրեց « Աստու՛
 Եարմամբան » , ֆարիզ, 1907, չամագալայիմ տը-
 պարամ զիմ . 1 ֆր . 25 սամթիւմ :

ՌՈՒՍ ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ, թարգմանեց « Ա . Ես .
 ստորեան » , Բ զըրթիկ . Մոսկուս, 1 գուր . (զիմնի
 Բայ գրապատմանըրում կամ թարգմանիմ) :

ՅԻԱՅԱՆ, գրեց « Միսաք Մեծարեմ » , Կ . ԳՈ .
 լիս, տպ . Սագայիան :